

Ահա, ինչպէս ըստի, քրիստոնէական թը-
ւականին շուրջ 260—270 տարիներուն
մէջ ձեւացաւ այս համեստ բորտածնոցը,
ստաւրինը՝ քրիստոնէայ Հայաստանի մէջ,
որով ան զար մը կանխեց անկէ զոր 390ին
հիմնեց հոռոմայեցի մեծափարթամ Փարիո-
լա տիկինը որ, ըստ Ս. Հերոնիմոսի, նկա-
տուած է աշխարհիս վրայ իբրեւ տառջինը

որ հիւանդանոց մը (Nosocomium) կան-
գնած է:

Յաջորդ դարերուն մէջ, Հայաստան ու-
նեցաւ ուրիշ բորտածնոցներ, որոնք յի-
շատակեալու ասիթ ունեցած եմ՝ Անվերսի
բժշկական պատմութեան առաջին ժողովին
ներկայացուցած տեղեկատուութեանս մէջ:

ՏՌԹԹ. ՎԱՆԱՐ Թ. ԹՈՐՈՍԵԱՆ

ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍ

(Մամուլան 1500—ամեակին աւթիւ - Ծն. 354 - Վլսն. 430 - Յգոստ. 28)

Հ. Սեմերիա, մէկը իտալիոյ մեծագոյն
մտաւորականներէն, մտածութեան ու պատ-
կերներու շոյալուծեամբ և հոգեբանական
յատակ վերլուծումով մը Օգոստինոսի դէմ-
քը կը յայտարարէր «Ճշմարտութեան մեծ
սիրահար մը»՝ տիտղոսին տակ:

Եթէ զիւրին չէ անձուկ էջերու շրջա-
նակին մէջ սեղմել ամբողջական կեանքն
ու գործը մաքի և գրչի այդ հսկայ տի-
տանին՝ տառնց անոր արժանաւոր և իս-
կական փառքը նսեմացնելու, որովհետեւ
«Մամանաւոր հատոր մը պէտք էր եթէ իրեն
(Օգոստինոսի) գրուածոցը վրայ համառոտ
տիւ ալ ուզենայինք խօսիլ»՝ ինչպէս կ'ըսէ

Չարրհանալեան, սակայն աւելորդ պիտի
չըլլայ խաղձալէպի ընթերցողներուն ներ-
կայացնել համառոտ գծերը նկարագրին և
խորհրդածութիւններ գործին անոր՝ որուն
նմաններ շատ քիչ երեւցած են մարդու-
թեան պատմութեան մէջ յատկապէս Եկե-
ղեցոյ բնմին վրայ՝, Երբեմն մոլորած,
տառապած ու կրուած, հուսկ յաղթական
ու փառաւորուած շքեզ դէմք մըն է ան.
մինք այդպիսի տիպար ողիներու կեանքէն
սորվելիք չունինք արդեօք, անոնցմէ
«Ինքնանք ելին և մեզ ուսուցին»։ Ը՛ք որ
«Քաջագնեբու շիրմներն, ով Պենդմնոս,
Արի ոգին կը վառեն մեծ գործերու»՝:

1. Illustrazione Italiana, Թիւ 35 (Օգոստոս 31)
էջ 308. ազ. Մլէնս:

2. Պատմ. մտքը. Յունաց, Հոմ. և Հարց Եկեղեցոյ
էջ 797. ազ. Վենետիկ. Ս. Ղազար 1858:

3. Օգոստինոսի հոկայ գործերէն Էրբեւ Նմայլ մը ազ-
գին մէջ ծանօթ են՝

Ա. - ՅԱՆԱՍ ՔԱՂԱԲԻ ԱՍՏՈՒՅԵԱՆ 2 հատոր. գր.
Քրդ. Հ. Գ. Անտիքեան, ազ. Վ. Ս. Ղազար, 1841:

Բ. - ԱՌԱՆԶԱՆՍՈՒՅՈՒԹԻՆՈՍ և ԱՌԵՆՆԱՍԱՆՔ զր.
Քրդ. Հ. Եփրեմ Անթեան. ազ. Վ. Ս. Ղ. 1858:

Գ. - ԽՈՐՀԻՐԱՅՈՒԹԻՆՈՍ զր. Քրդ. Հ. Անդրեաս

Մովզեան (Հանդերձ Հ. Սրապիոն Պարսեան Միտթ.
Վ. Ի նախատեղութեան պատմականով՝ գրուած Աւելա-
նէն). ազ. Վ. Ս. Ղ. 1898:

Դ. - ՍԱԼՂՈՒԻԹ ԱՐԲԱՏՈՒԹԵԱՆ զր. Քրդ. Տէր Ներ-
սէս Պաղտիկեան. ազ. Վ. Ս. Ղ. 1894:

Ե. - ԻՒՅ ՔՐԹԱՂԱՅԻՐ Քրդ. (Վենետիկէն Հայր մը)
Քրդ. քերթէն հայաստան. ազ. Պէլա (Պուստաբշա) 1814:

Զ. - ԷՍՏՐՈՒՆԻՆԻ ՔԻՎԱՅԵԹԻ. Քրդ. Ուրուպեան Յ.
Վրդ. Քրդ. քերթէն հայաստան. ազ. Պէլա, 1816:

4. Տալ Գեղեզմանոց Ֆոսկոլոյի. Քրդ. Հ. Արսէն
Ղազեկեան, էջ 17:

Ռմանք, երբ Օգոստինոսի վրայ խօսին, դարը կը բերէր այդպիսիներ, կ'ըսեն. և իրաւամբ կը շարեն լուսարփի կամառ մը եկեղեցական կարկառուն ղէմքերու որոնք նուազ փայլ և մեծութիւն չունին արտաքին (profane) մատենագրութեան մէջ ալ, ինչպէս Աթանաս, Եփրեմ, Բարսեղ, կըրկին Գրիգորներ, կրկին Կիրեղներ, Եպիփան, Ռակերերան եւն. արեւելքի և Ափրիկէի մէջ. Եկեղեցւոյ արեւմտեան բաժնին մէջ՝ Հիլարիոն, Ամբրոսիոս, Դամասոս, Հիերոնիմոս եւն. և մեր մէջ Լուսաւորչի զարմը բոլոր, յասկապէս Մեծն Ներսէս, Սահակ, Միսրոպ, Եզնիկ, Եղիշէ, Խորենցի եւն.

Բայց հանր և ըսել թէ, այս նկատողութեամբ հանդերձ, Օգոստինոս զերամբարձ ու կարկառուն կը մնայ, գէթ արեւմտեաններուն մէջ, իր նուրբ և ճապուկ իմաստասիրական յացումներուն մէջ, իր հզօր աստուածաբանութեան, ճերթողական ու խորհրդապաշտ բարձր թոփշներուն մէջ, ինչպէս իր ճարտար լեզուին և բուն պայքարներուն՝ ըլլայ իր անձին մէջ, ըլլայ զստներու փարսիսին մէջ ունացող ազանդաւոր վեհմակներու ղէմ որոնց հակառակ անթիւ եղան իր մաքառուները, բրտիւրի և զրչի յաղթանակներն ու փառքերը որոնք ամէնն ալ Աստուծոյ Եկեղեցւոյն նուիրեց:

Եւ այդ պայքարներուն մէջ, խորհիւ որ ան մինակ էր. հզօր ու ազամանդի կործքը ղէմ դրած, փշրեց, ցլր ու ցան սուսու հոգիներուն աղանդաւոր և ազանդանոր համար իսկ Եկեղեցին զինք իր արդիւնաշատ զաւակներու և հովիւներու մեծագոյններէն կը նկատէ: Աթանաս միայն կարելի է զուգակնոյ գնել անոր հետ:

* * *

Օգոստինոսի դիմագիծը ամբողջ, ինչպէս իր մարքի թոփշըն և հարստութիւնը, իր անկուսներն ու յաղթանակները, հիմերը որոնց վրայ յեցաւ ինք և հաստատեց իր վարդապետութիւնները, որով և

իր կատարած դերը Եկեղեցւոյ մէջ, ամբողջապէս ըսինք, իր երկերուն մէջն են:

Կը համարիմ որ պիտի շտապիմ եթէ այդ մարդուն էութեան մէջ տիեզերական արարչութեան մանրանկարը տեսնեմ, մեթին ու միանգամայն պայծառ գոյնեղով. և միթէ ամէն մարդ իսկ տիեզերք մը չէ՞ իր փոքրկութեան մէջն անգամ:

Պիտի տարակուսի՞ արդեօք մէկը սկզբունական թոհ-բուհը տեսնել անոր հոգւոյն մէջ, անկերպարան ու խառնակ, մոռյլ ինքն իր մէջ, մոռյլ իր սպրած միջազայրը: «Երբ ես քեզ չէի խորհիւ, երբ սրբալոյս պատկերը չէի ցոլացներ եղծ ու մեղծ բարքիս մէջ, դու սակայն հոն էիր». հոն էր Ան, ինչպէս երբեմն քառօր շուրերուն վրայ շրջուն, երբ յանկարծ հրամայեց որ ըյս ըլլայ, և այդ հոգին լոյսին ճամբէն յաղթանակէ յաղթանակ սրացաւ:

Օգոստինոսի կենսագրականը իր իսկ արցունքներով գծագրուած, չափազանց սխտօր է, չափազանց կարեկցելի:

Ինչեք չի պատմեր ան իր խոստովանարեանց զրբին մէջ. զիրք մը որ արտաքին մատենագրութեան մէջ անգամ հրաշակերտ մըն է իր տեսակին մէջ, մինչև նախանձը շարժելու Ռուսուայ, որուն Confessions կեղծերն են անոր:

Այդ խոտովայոյզ ու պարզ, մթին ու պայծառ պատմութեան մէջ — քանի որ հոն մեղք ու շնորհքն, աստապեղալ մարդն ու Աստուած է որ կը զործեն — մարմնացում մը կայ բարութեան ու գեղեցկութեան որ սակայն չափազանց ցաւագին է, սիրտն և աչքը ծովացած արցունքով, մեծ դեր մ'ունի անի Օգոստինոսի կեանքին տրամիւն մէջ, կին մը սակայն որուն սխիպարը անհունօրէն կը տարբերի թոխստոյի կամ Պուրժէի յօրինածներէն. յուսարարութեան մը զոհը չէ ան, ընդհակառակն յոյսի ճամբան է որ ցոյց կուտայ իր զաւկին. իր համակ դերը, արցունքոտ ազօթաւորի մը կերպարանքին սակ կ'անմահանայ. անշուշտ ոչ աննշան պարծանք մը Եւայի սեռին:

Կարծես դեռ երկինք հասած չեն այդ

աղօթքները, դեռ խաւար զիշերին ծոցը
ասող մ'ալ չի ժպտիր :

Կիրք ու հրապոյր, մոլորութիւն ու մո-
լորեալ, դիւական մաքառումով իրենց
ցանցերուն մէջ կը տարուբերեն մեծ հոգին :

Խաղաղութիւնը երկնքէն միայն կու գայ :
Մօր հառաչանքներուն հետ ո՞վ է որ
ձեռք կը կարկատէ, ո՞վ է որ լոյս աչ-
խարհի դուռը կ'առաջնորդէ Օգոստինոսը :

Ալլարանական Տանդէին քով վերգի-
լիոսն է, իսկ հոս Կիկերոն՝ յոյն դպրոցի
աշակերտ : ասոր Hortensiusը — իմաս-
տասիրական առաջին քայլեր — աղօթ լոյս
մը կը սփռեն խարխափող մտքին անջեւ :

Շատեր ծուռ աչքով կը նային իմաս-
տասիրութեան վրայ՝ իրբեւ անլոյծ եւ ան-
պէտ հարցերու եւ ցնորարանութեանց հա-
ւաքածոյի մը, սակայն ճրքան մեծ է անոր
պաշտօնը որ սանդուխը կը կազմէ վերե-
լակելու միշտ զէպ ի բարձր, զէպ ի լոյս,
զէպ ի ճշմարտութիւն :

Օգոստինոս հաստատուն հիմներով էր որ
պիտի յառաջանար. ահա մարդը, որուն
զգայութիւնն, հաճոյքը, փառասիրութիւնը
կը խեղդեն ձայնը ճշմարտութեան : չըստի
թէ ան կոյր մ'էր, կամ զքթախտ գոհը —
ինչպէս պիտի ըսէր հաւատքէ զուրկը —
կրօնքին :

Կրօնքի շէնքը, հաւատքը բանաւոր հի-
մերու վրայ է միայն որ կ'ամրանայ ու
կ'իշխէ. առանց անոնց ցնորք մըն է :

Դեռ խոչընդոտներ կան Օգոստինոսի
ճամբուն մէջ. տիեզերական զաղտնիքնե-
րուն մէջ մարդկութիւնը տանջող մեծա-
զոյնը՝ բարոյի եւ շարի հարցն է. հին ու
հնազոյն որչափ մարդն է. զրախտին մէջէն
կը սկսի անոր պայքարը :

Ահա այդ հարցի տենդէն բռնուած է
Օգոստինոս ալ, Երկարմատեան վարդա-
պետութիւնը որուն ղէմ այնքան զօրեղ
վէճ կը բանայ Եզնիկ, եւ այնքան խոր եւ
նրբին տեսութեամբ կը պարզէ խնդիրը,
կուռ փաստերով կը ջրէ լարի զբական իմա-
ցումը՝ միտական զաղափարի միջոցով, ու
չարք կը ցնդի իրբեւ բացասական՝ ինչպէս
խաւարը լոյսի համեմատութեան հետ :

Մայրենի արցունք, Կիկերոն, Պլատոն
կը տանին զանի ջրիստոնէական յաղթ
տաճարին մօտ, ու երբեմնի հալածիչ եւ
թշնամանիչը ճշմարտութեան, Պօղոս, ինքն
է որ կը մերժեցնէ ճշմարտութեան՝ «ճըշ-
մարտութեան մեծ սիրահարը» : ու Ատ-
ուած որ օր մը բարի հովուի մարինով
հրաւէր կարգացած է մոլորեալ ասրդկու-
թեան յաւերժական ջրարբի արօտներու
խոստումով՝ կը մօտենայ, կը զսնէ մոլու-
րած Օգոստինոսը :

Լոյսի, ճշմարտութեան եւ սիրոյ թա-
գուտութեան մէջ վերամենալ՝ յաւերժա-
կան սէրն ու բարութիւնը կ'երգէ այլեւս.
Ո՞վ պիտի կարենայ կոյրի մը անիրատն
հրճուանքը բացատրել՝ երբ իր աչքերը
կը բացուին կեանքի լոյսին. եւ սակայն
ատկկա աղօս պատկերն է ճշմարտութեան
որ հոգւոյն կը ճառագայթէ :

Այլեւս ճշմարտութեան աղբիւրին մէջ
արբած ու զեղուն՝ կը բաշխէ առատօրէն,
կը բաշխէ ամէնուն : և լաւ զիտէ ստու-
թեան ու մոլորութեան ղէմ անդադրում
եւ յարատեւ մաքառումներով քաւել իր ան-
ցեալը, իր առաքեալի բաժինը նուիրել
Ատուածոյ : Անտոն անապատին մէջ մարտ
կը մղէր ահակելի ճիւղանքու կերպարան-
քին տակ մարմնացած դեւերուն ղէմ,
մինչ հոս ախտի եւ մոլորութեան ջրիւրն
է որ յաճակում կը գործէ Օգոստինոսի
վրայ. ու ինք մէն միայնակ, խօսքի ու
զրչի զէնքով կը յաղթահարէ զամէնքը.
համբաւը կը թռչի, կը տարածուի Ափրի-
կէէն ամբողջ Եւրոպա եւ անկից Արեւելք.
տիտղոսներ պէտք է փնտոհլ իր բազմա-
տեսակ հանաքն ու անթիւ գործերն որա-
կելու :

Ան ձեռք կը զարնէ ջրիստոնէութեան
ամէնէն խոր ու գերազանց հարցերուն
վրայ ճառելու իմաստասիրօրէն, աստուա-
ծաբանօրէն. ուղղափառին, ազանդաւորին,
ու հեթանոսին, բարւոյն եւ չարին վրայ,
սկզբնական մեղքին, Երբորդութեան, ջը-
նորճքի եւ ազատութեան, հեթանոսութեան
ու ջրիստոնէութեան, սիրոյ եւ առանձնու-
թեան, գեղեցկին եւ ճշմարտին, ժամանա-

կառուին. և յաւտնեականին, նիւթին և հոգիին, կեանքի և մահուան:

*
* * *

Օգոստինոսի կեանքի գծերուն մէջ ըստիպուեցանք հարեւանյիօրէն նշմարել տալ իր զործերը որոնց աստուածաբանական, իմաստասիրական և բարոյական տեսութիւններու հաւաքածոն աստուածային և մարդկային գիտելեաց շտեմարան մ'է, համայնագիտարան մը. և Արգիրեան իրաւամբ կ'ըսէ «Ոչ ոք ի վարդապետաց եղեւ որպէս զնա խորագոյն և յորդագոյն ամենայն մասանց ճշմարտութեան, և ոչ յաստուածաբանից եղեւ զկնի նորա՝ որ ոչ առաջնորդեացի ի զրոց նորա»:

Հոս տեղն ու պարագան չին ներեր երկարի աստուածաբանական խոր և կարեւոր հարցերուն վրայ, անոնց համեմատութիւնն ընելու, օր. Գր. Աստուածաբանի և ուրիշ Հայրերու վարդապետութեանց հետ. և ոչ զպարզի և ուղղութեան հարցին զանգամնութեան շուրջ ծանրանալ, ինչպէս կը գտնուի Օգոստինոսի և Ալուսինացոյնի քով. բաւ է ըսել, սակայն, որ առաջինին պաշտամունքը Պղատոնի հանդէպ շատ հոգեբանական է և իմանալի. Պղատոն՝ իր զաղափարի աշխարհներով հմայի՝ գեղեցկազէտ ու բերթող է միանգամայն, երեւակայութեան վերամբարձ թրուիչքով և զգացումի զեղումով. ահա ինչ որ Օգոստինոսի մտքին ու սրտին նկարագիրն է. ահա թէ ինչու Պղատոնի սիրահարն է ան, որ սակայն կը մարքէ, կը զտէ ինչ որ հոն զուտ հեթանոսութեան մթաբքէն է, ու կը կատարելագործէ Գաթափարապետութիւնը Անուն և կատարեալ Իսկին մէջ նոյնացընելով զայն:

Ալուսինացին ընդհակառակն մարեմաքիկոս աստուածաբանն է, որքան պայծառ և նրբամիտ, նոյնքան և ամէն բանի մէջ՝ «համբուսած, չափուած ու կշռուած» իր վարդապետութիւնները, առանց երեսակա-

յութեան, առանց թոխչքի, առանց զգացումի. միտքը և միտքն է միայն իր քով. մեծագոյն բանապաշար պիտի անուանէինք զինք եթէ իրապաշտութեան ստեմաններն ալ մեզի չգծէր. այս տեսակէտով մինք Արիւստոտէլի մտքին նկարագիրը պարզեցինք, Արիստոտէլի՝ որ աննախընթաց փառքով թրովմասի համար միակ, զերպոյն և բացարձակ «իմաստասէրը» կը դառնայ. հեթանոսը՝ քրիստոնէին, հինը՝ նորին:

Ու տեղը չէ՞ մատնանշել զրպարտութիւնը թէ կրօնքը միտքը կը ստորնացնէ. ո՞վ Ալուսինացիին աւելի ծծեց և իւրացուց, ո՞վ Գաեթ Անյողթէն աւելի յարգող ու պաշտող որ այնքան բան աւանդեց մեզ Արիստոտէլէն:

Ինչպէս զրպարտութիւն մ'էր փտած ու նեխած հեթանոսութեան կողմէն քրիստոնէութեան երեսին զարնուածը թէ ան ըլլար Հոսմի անկման պատճառը:

Օգոստինոս իր հանճարի մեծագոյն յըզացումը կ'արտադրէր անոնց դէմ. «Յազագա բարաքին Աստուծոյ», ուր կը խօսի սագեբու և պետութիւններու վրայ զորս ժամանակը կը քայքայէ, ու կը մնայ ինք յաւերժականն Աստուած և իր քաղաքը որ միակ ճշմարիտ քաղաքն է. հուսկ կ'երգէ քրիստոնեայ Հոսմի ալ իր փառքերով, Նահատակներով ու Քահանայապետներով:

Ասակայն ինչ որ Օգոստինոսի քով արդիութեան պէս թարմ է իր խոստովանարքիներն են, իր Աստեմնախօսարքիները. Հոն ամբողջ կեանք մը կայ իրական, ապրուած, հոգեբանութիւն մը որ ամբողջ մարդկութեանն է:

Կեանք մը անկեղծօրէն գծուած, իր իսկ կեանքը իր ցեւերով, իր վէրքերով, իր ամօթով, որովհետեւ ան ամէն ինչ փորձեց, ամէն շաղէ գնաց, ու իր պատրանքներու աշխարհէն պրծած գոչեց Աստուծոյ. «Դու մեզ ստեղծեցիր, ու մեր սիրտը քու մէջը միայն կրնայ գտնել իր խաղաղութիւնը»: Կեանքը իր յաւիտեանական և անլոյծ խորհրդներով աստուպեցուցած է մարդկային ըղկըր. ու որքան մեծ ու խոր է նկատող մտքերուն հոգին, այնքան մեծ

1. Լեւկոստար վարց Սրբոյ. հա. ԺԻ, էջ 892.

Քափով կը ներկայանայ ան. կը բացուի նակատագրական շարժը երկհիւ՛ր՝ որուն մէկը երջանկութեան, միւսը պատրանքի և յուսահարութեան կը տանի:

Ո՛հ, որքան մայրիներ կան արմատախիլ, զըրած լիբանանեան լեռներու կողքին. որքան նաւեր ծովամուշ. հիւները թողած՝ Լէորարտի, Թուլտոյ այգպիսինքնէն չնն, որոնց վախճանն ողբերգութիւն մ'է: Նոյն ցաւը չէ՛ ծանրաթախիծ Նարերեկացիի հոգւոյն մէջ, որ տիեզերքի մը կշռով կը ճնշէ հոն. կը խորտակուի նաւը, ու նաւագետը «ձեռն ի ծնօտի գետտ արտասուաց ի յուցանէ»: Բայց կը թեւէ անգունդէն յոյսի նշոյլը. բարերարն ու մորգատեր կ'իջնէ, որուն անունն օծուն և օրհնեալ է խունկի մէջ. Նոյն սրամն է Օգոստինոսի ցով, իրական սակայն, զգացուած՝ խաւարը, անկումը՝ ամօթապարտ ու արատուելի. ու կործանուող պահուն՝ լոյսը կը նշողէ երկնքէն՝ պատառուած մօր մը արցունքոտ աղօթքներով. որքան ցաւագին է հոս աղէտը, նոյնքան բուռն և սոսկալի Նարեկացիի գրչին տակ:

Եղբրական է ցաւը որ լքումի կը մատնէ արտերը. Թուլտոյինը՝ խոր, Լէորարտիինը՝ զգայուն, որքան եղբրական ասունցը, նոյնքան անմահութեամբ օծուն առաջիններունը: Ո՛վ կրնայ պատմել տխուր պատկերը առկայծեալ լապտերներուն. կը յանգի լոյսը, կը ցնդի յոյսը, ու կը տիրէ մահ և յուսահատ շրջութիւն, լուծիւն և անսահման լուծիւնք Տէրեանի:

Սէրն է ամէն տեղ, սէրը հանդիքի և փառքի. սակայն որքան տգոյն է ան երբ զարտուղի է, ինչպէս Սինա փարեհիսայի մէջ. Թուլտոյ կ'ապրի հոն, իր վէպին մէջ, իր ցաւով խոցուած, անմխիթար. խաբուած իր գաղափարներէն, լքուած իր սիրելիներէն: Յուսախաբ է Լէորարտին ալ, տխուր ի սպաս:

Բայց ինչո՞ւ և ինչպէս անոնց կանխարձեռն մը կանգոյն սիրուն, արցունքոտ զուն, յաղթական ու երջանիկ ու աստուծոյ պատկերը, մօր՝ որ կ'աղթէ... մը արցունք, մօր մը սիրտ, նշմարտու. Օ՛ճճճ

Թեան վարդապետներ, Օգոստինոսը փրկեցին. մօր մը սիրտը, որ հոգիներ կը ծնի երկնքին համար՝ զգուած էր մանկութենէն չնաշխարհիկ Գրիգորը, որ «Ոգւոյ բարւոյ դիպեցաւ». Եկեղեցի է վանք, ահա իր մայրերը, որոնց ինք ողբերգակ քնարը զարձաւ. Լէորարտի կենսագիրները անոր ցաւը կը վերագրեն մօր առաջնորդութեան պակասին, առաջնորդի մը որ իր քայլերն ուղղէր. Թուլտոյ ալ զուրկ Մաց սիրող սրտէ. ոռւս կղերի թոյլ և կեղծ հաւատքը աղեղալիօրէն զինք ուժացոց անոր եկեղեցիէն, ու ան մուրեքցաւ: Չեղաւ մայր մը՝ որ իր քնքուշ լեզուով սէր կաթեցնէր անոնց վրդոված սրտին: Ո՛րքան մեծ է մօր կոչումը մարդկութեան մէջ: Մայրեր, ձեզմէ կը պահանջեն ձեր զաւակները ազգ, եկեղեցի, մարդկութիւնն ամբողջ, Աստուած ինքնին. ձեր ձեռքին մէջ է նակատագիրն ամբողջ մարդկութեան:

* * *

Ընթերցող, բախան ունեցե՛ր ևս պաշտելի մօրդ հետ նստիլ ծովափին՝ ու զուլուրդ կուրծքին, սէրդ սրտին, դիմեր ևս երկինքն ու ծով, խորհած ևս տիեզերական համազոյց վրայ՝ հաւատքի ցուրեքուն մէջ, ուր հոգիդ թեթեւ և երջանիկ՝ անդեան կանի յոյսով թեւաւոր՝ թուշիլ հեռանալ ու հանգչիլ կ'ըզձայ ծոցը երանութեան:

Քեզի՛ մաղթանքս այդ երջանկութեան եթէ չունիս զայն արդէն:

Ու երանի՛ անոնց որ այս ցաւոտ վայրին մօր, բարի մայր մ'ունին իրենց սնաբին մօտ, թափառուներուն, ցաւին ու լքուածին մէջ. որուն հետ հուսկ յաղթա՛նակի իրիկունը՝ տիեզերքի ցալգանուազը կ'ունկնդրեն... Ոստիայի մը ծովափին: Օգոստինոսի կոթողին ցով պիտի տեսնես ծնրաղիր, գաղափարի պէս մաքուր, արցունքոտ զուն, յաղթական ու երջանիկ ու աստուծոյ պատկերը, մօր՝ որ կ'աղթէ...:

Հ. ԵՂԱ ՓԵՆՍԵՆ

